



ՅՈՒՆԵԱՐԵՐ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐԱՔԱՏԳԻՏԱԿԱՆ

Տարեկան 10 ֆր. ուղի = 4 դր.: Վեցամսեայ 6 ֆր. ուղի = 2 դր. 50 կ.: Մեկ թիւ կարծէ 1 ֆր. = 50 կ.:



† ԵՎՀՈՍՈՎԵԹ ԿԱՅՍՐՈՒՀԻ ԱԿԱՏՐԻՈՅ

Հայոց արքունի Նախարարի պիտուհի: Խանախ իրաւունք վերապահում:



ԵՂԻՍԵԲԻԹ ԿԱՑՄՈՒՈՒՀԻ ԱԻՍՏՐԻԱՅ ԹԱԳՈՒՀԻ ՀՈԽՆ ԳԱՐԻՈՅ

Անիշխանականութեան ուստումնական անուամբ քողարկուած անասնական ստորնութեան ու անզգամութեան գործած անլուր ու զգուելի ոճիներուն ամէնէն քատմնելին է անշուշտ վերջրաց ժընեւ քաղաքին մէջ գործուածը: Ժընեւ, այն քաղաքն ու գաւառը՝ որուն վրայ կարծեն թէ բնութիւնն առանձինն կերպով կը գորդուաց: Ժընեւ, Լեման ընին շքեղ ափանցը վրայ որուն կապուտակ ու խաղաղ ալիքներէն կարծեն թէ ամենայն ոք կը հրապուրուի, որուն ելքրաց հրաշափ գեղջերութենէն վրայ մէկը որ չըրաւուի, ժընեւ կը զառնայ այն գժբախտ քաղաքն ուր Սեպտ. 10ին գործուեցաւ այն ահառո ոճիրը, որ բովանդակ քաղաքակիթեալ աշխարհը սասանեցուց ու գլորեցուց: Հոն՝ թշուառ կին մը դիմած էր ուրիշ շատերուն պէս, այն պանչելի կիմային մեղմ աղղեցու: Թեամին տպաքինելու յուտով, հոն ապաստանած էր նղիսարելիթ Աւստրից Կայսրուհին՝ պատի կամաց ամելին յառաջ եկած պատի տկալութեանց դէմ Նառւհայմ անուն հրաշկաւոր բաղնաեաց տեղն յաջող կուրէ մը եսքը, որպէս վի անոր երինից բարերար աղղեցութեանը շնորհիւ՝ իւր առողջութեան օրէ օր գէպ ի լուագցնն առած քայլին հաստատէ: Ասկայն ողջափ յուսախաք եղաւ գիբախտը, որպիսի խոր սգոյ մէջ ընկղմեց բովանդակ Աւստրիան՝ որ ուրախ սրտիւ կը պատրաստուէր Դիկտ. ամսոյն մէջ իւր ինքնակալին յինսամեայ յորելեանն ամենայն կարելի հանգիտութեանի տօնախմբելու: Կինադի արդեւք մաքէն իսկ անցրնել թէ ժընեւ անցուցած երկու օկենին իւր անկիւ կինաց վերջնանելը պիտի ըլլային: Փնտառած ապաքինութիւնը չտառ հոն, բայց զտաւ ուրիշ բան մը, զտաւ մահը զոր չէր փնտուած: Մարդասպանին պազ երկաթը զարկաւ փշեց այն անիւ սիրտը՝ որ ուրիշն երջանկութեան համար կը բարախէր միայն, ընդ նմին եւ անոր հպատակաց սրտերը, զրայ գիտած էր յինքն յանկուցանել իւր ազնիւ սրտին ու բազմաթիւ աւաշնութեամբը: Շատ աղէկ ըսած էր Պողոնի Ազքեախիսկոսուր թէ Ռէ իւր Վեհափառութեամբ, ոչ իւր կանացի սեռն եւ ոչ ալ այն աւաշնութիւնները, որով իւր հպատակաց սէրը վաստրկած էր, կիցան զինք ազատել զարհուրդին սպանութենէն: Սեպտ. 9ին էր՝ հսասաւ ժընեւ, արդէն իսկ երկրորդ օրը Սեպտ. 10ին, ժամը 1 $\frac{1}{4}$ մատերը, Լեման ընին ելքրաց վրայ ընդունեցաւ մահացու այն հագուածը, որ իւր կինաց թելլ կորեց խոլց ընդ միշտ, ի սուգ համակերպ ոչ միայն իւր Վեհ. Ամուսինն ու կայսերական ընտանիքն այլ նաև բովանդակ Աւստրիան:



ԳԼՈՒԽ ԳԻԾ ԵՂԻՍԵԲԻԹ ԿԱՑՄՈՒՈՒՀԻ ԱԵՑՄՈՒՈՒՀԻ ԿԵՐՆԵԳԻՆ

Եղիսարէթ Կայսրուհին Ամամի Էօժէէնի ծնած է 1837 Դիկտ. 24ին՝ Շատանբէրդ ընին ելքրաց վրայ կանանուած Պոաննչովն դրէկին մէջ ի Պատիերա՝ Մաքսիմիլիան Յովանէ Փատիերայի քրսէն եւ Լուղովիկա Վիլհելմինա իշխանուհին: Երիսասարդութիւնն անցուց իւր ծնած դղեկին մէջ՝ ուր աղքունի կիւանքէն ըստ կարել-ցին հեռու:

ապրող հայրը տուաւ անոր կրօնական ու բազմակողմանի հիմնական կրթութիւն մը՝ որով կարող եղաւ յետոյ հաստատուն նեցուկ մ'ըլլալ այն գահուն եւ ինքնակալին, որուն չետ նախախնամառն թիւնն անշուժանելի կապերով միաւորած էր զլնքը և հն ստացաւ նաև բնութեան գեղեցկութեանց համար ունեցած սէրը, որ իւր բովանդակ կենաց մէջ կը նշանաւ բուեր։ 1853 Օգոստոսին մէջ էր՝ երբ կայսեր մայրը Սովի ալքիդքսուհին իշխել կայսերական պալատան մէջ այլէւայլ հանդէնսի կու տար. հն կը գտնուէին քանի մ'օրէ ի վեր եւ կայսրութեայն մայրն իւր գուստաներովն եւ հն առիթ ունեցան այս վերջիններն առաջին անգամուն կայսերական ընտանեաց զինուն հետ տեմուելու, որ Օգոստ. 16ին հն հանդիպեցաւ Եղիսարէթ իշխանուհին հաղին. 16ամեայ իւր վեմ գեղեցկութեամին եւ աղնին բնուուրութեամին այնպէս զրաւեց երիտասարդ կայսեր սիրտը՝ որ այս վերջնան սիրկուն իւր ծննդեան ատքեցարձին առթիւ տրուած պարահանդէսն ետքն, երկրորդ օրն անմիջապէս իւր որոշումը տուաւ եւ բնուորց իւր ի հարան եւ բովանդակ Աւստրիայ համար Կայսրութիւն՝ զնորհագեցն Եղիսարէթ։ Քանի մ'ամի ետքը տեղի ունեցաւ հարասնիքը կայսերական հանդիսութեամբ։ 1854 Ապրիլ 22ին իշխանութեայն Վիեննա հասնելու օրը՝ առաւատօն կանուխ արդէն իսկ այն ծանրաները լցուած զեղուած էին իսուան բազմութեամբ որոնց մէջէն պիտի անցնէր չուն, եւ ի մանաւորի Նուուդորֆ թաղը, ուր ալքունի նաւը ցամաք պիտի մօտենար։ Նուուդորֆէն մինչեւ Շէնքրունի ալքունի պալատը կարծես յաղթական ձաղանք մըն էր զր կը կատարէր չնորհալց նորեկ հարաց։ Սակայն բուն հանդիսութիւնն երկրորդ օրը տեղի ունեցաւ՝ երբ կայսերական հին տովորութեան մը համեմատ՝ նորեկ հարաց պաշտօնապէս մուտք պիտի ընէր քարաքին արքունի պալատը։ Theresianum կոչուած զինուորական հանզարամանէն մինչեւ արքունի պալատը՝ տնելին իրենց ամենաթանկարձին իրեկէններովը զարդարուած էին, փողոցները շքեղ ու բազմութիւ ծառերով ու ծաղիներով՝ եւ ի մանաւորի նորեկ հարսին անուամբ կոչուած Եղիսարէթի կամուրջը՝ որուն վայէն պիտի անցնէր չուն հինայի տեսաբան մը կընծայէր իւր իրը 16 հազար ծառերովն ու ծաղիներովն, զրս զինուորաբար նորիսած էին Լիխտընշտայն եւ Շվարցէնքիւր իշխանները։ Տեսնելու բան էր այս տեսաբանն գաղափար մը կազմել կարենալու համար, սակայն անկէ աւելի աեմուելու արժանի էր վիեննացւոց՝ իրենց նորեկ Կայսրութեայն ցուցրցած համարանքն ու սէրը։ Ապրիլ 23ին՝ տարականաց թիւր 70.000 ը անցած էր։ Ամենանութեան հանդէսը կատարուեցաւ՝ պալատան մատուան մէջ ձայնաւոր պատարագէ մը ետքը՝ պալատան քովը գտնուող Աւգուստինեան կրօնաւորաց կոչուած շքեղ եկեղեցւոյն մէջ։ արարողութիւնը կատարեց Կարդ. Արքեպ. Ռի. Ռատուշէր, երեխն կայսեր ուսուցիչը։ Հարանանեաց հանդէսներն ամբողջ շաբաթ մը տեւեցին՝ որոնց արձագանգները դեռ վիեննացւոց ականջը կը հնչեն։

Կայսրունույն հիւանդութիւնը։ Երջանիկ էր՝ ամենանութիւնը՝ սակայն այս բարձր. ընտանիքն ալ զերծ ընաց հասարակ մանկանացուաց երբեմն այնպէս առատօրէն մաստաւակուած վշտաց բաժակին գտանութենէն։ 1857 Մայիս 29ին մեռաւ իւր անդրանիկ զաւակը Սովի փոքրիկ ալքիդքսուհին։ Տարի մ'ետքը կայսրուհին պարգետեց պիտութեան գահաժառանգ մը՝ զինուորակ պարգետքար, որ մեծ ցիծութիւն յաւած բերաւ բովանդակ հպատակաց մէջ։ Արդէն երկայն ժամանակէ ի վեր եւ զինուորաբար նոյն միջոցներուն Կայսրութիւն այնպիսի տկարութիւն մը ստացաւ՝ որ պապքինելու համար բժշկաց խորհրդով Մարգիլա կղզն օգափոխութեան ասիդուեցաւ երթալ։ Այս միջոցին էր որ Վիեննա այն պիսալ բօմքը աարածուեցաւ թէ Կայսրութիւն վախճաներ է։ Բարեկախտաբար այս չառուգուեցաւ եւ արդէն 1862 Մայիսին բաւական վրայ եկած՝ Կայսրութիւն գալածաւ Վիեննա,

սակայն քիչ մը ետքը բողորովին ապաքինելու համար մեկնեցաւ դարձեալ դէպի ի հարաւային երկիներն եւ այս անգամ՝ Կորֆու, ուր բնութեան գեղեցկութենէն յափշտակուելով՝ Achilleion անուն համբաւառոր պալատոր կառուց։ Այս պալատան եւ անոր միայնութեան մէջն էր որ Կայսրուհին իւր թագաժառանգ որդուցն այն աղետալի մահուանին վերջը յաճախ սփափանք ու միթիթարութիւն կը փնտուիր Կայսրուհին քաղաքական կինաց մէջ չեր խառնուէր եւ անկէ բողորովին հեռու. Կապիկը, այսու ամենայնին՝ ցբանգաղեցաւ երթեան իւր հապատակաց բարօրութեան համար՝ իւր մեծ ազդեցութիւնը գործածելու եւ իւր Վեհ. Ամուսնոյն այլեւայլ քաղաքական արտօնութիւններ շնորհել տալու։ Թէ ինչպիսի նեցուկ մըն էր Կայսրուհին իւր Վեհ. Ամուսնոյն վկայած է վերջին՝ 1889ին ժողովրդեան պատգամանորաց երբ ասոնք Ռևնինդրութեան պահպատ ժողվուած էին իրենց ցաւակցութիւնն կայսեր յայտնելու համար՝ տուած պատասխանին մէջ։ «Թէ այս վերջին օրերուու մէջ կըսէ, որչափ բան պարագան՝ եմ իմ սիրելի Ամուսնոյն Կայսրուհւցն, թէ որպիսի մեծ նեցուկ մ'եղաւ ինձի, չեմ կրնար նկարագրել ու խօսքով բացատրել բառ արժանաւոյն։ Չեմ կրնար բառ բառականի Երինից շնորհակալ ըլլալ, որ ինձի կենաց այսպիսի ընկեր մը տուաւ։ Զայր ամէնուն կարող էք ըսել։ Որչափ աւելի իմ այս խօսքերս տարածեք՝ այնչափ աւելի շնորհակալ կըլլամ Ձեզի։»

Կայսրունոյն մահը։ Անցեալ տարի պատի արտաքին ու հոգեկան վշտերն զինայսրուհին վերջի ի վերջոց այնպէս ընկեցին որ, անոնց հետեւութեամբ բաւական ծանր հիւանդացաւ։ Սասարի ջղամգութիւն մը (neuritis) առեմիք հետ միացած նախ ախորժակին ու քունը շարաթներով յափշտակեցին. այս վեճակին հետեւութիւնն եղաւ սրափ ցաւ, մը, (սրափ կամոց կամաց ընկայուում մը), որ թէեւ վարկենական վստագ չէր սպառնար, սակայն մէկալ կողմնոնէ կրնար վտանգաւոր ըլլալ։ Հետանի մեծ դրսութեան նառուհայմ քաղաքին բաղանիքնեն՝ ընդ առաջնորդութեամբ Դր. Շոտտին նշանաւոր են. աղդ՝ Վեհ. Կայսրուհին նոյն քաղաքը դիմեց իւր սրափ ամէն աեսսկ ցաւերուն անցրում գտնելու։ Քանի մը շարաթ գալմանուելէ ետքն այնպէս վրայ եկաւ նորին վէհափառութիւնն, որ այլ եւս կարող էր նառուհայմ հեռանալ եւ բողորովին պալպինելու համար՝ աւելի հարսաւային երկիր մ'երթալ։ Այս քաղաքն իրեն այցելութիւն տուած էին Գերմանիայ կայսրն ու կայսրուհին՝ Հետանի մեծ դրսին հետո։ Օգաստոս 30ին Տէրիստ (Հելուետիոյ մէջ) կ'անցնի, ուսիկից Կոլբանն վրայ կառուցաւած հիւրանոցը կ'երթայ։ Մեսոտ. 9ին իրը շշագայութեամբ Կայսրուհին պալատական տիկնոջ մը եւ սպասառորի մը ընկերակցութեամբ Ժընեվե կ'անցնի, ուր՝ ընին եղելոք կառուցաւած հետեւ Beaurivage հիւրանոցը կը բնակի։ Երկրորդ օրը կ'սօրէն ետքը՝ Կայսրուհին պալատական տիկնոջ ընկերակցութեամբը հիւրանոցէն ելելով նաւամասայց մերձեցած ատենր՝ կէս ճամբան դիմացէն անձ մ'արագորէն յառաջնաւարով՝ կը հասնի անոնց եւ մօնենարով իյնաւ ձեւացուցած ատենը՝ ձեռքը կ'երկնցընէ իրը թէ յենապան մը կը միասուէ եւ նոյն վայրինին մէկ հարուածով կը զարնէ կը ծակի թափանցան Կայսրուհին պալպին կ'իյնայ եւ յետոյ պալպատական տիկնոջ օգնութեամբը ուոք կ'ելլէ, նաւը կը մօնէ ու կը մարի։ Նաւուն վրայ գտնուող տիկնիներէն ուսնաք, նաւապետը, եւն։ կը սկսին զինք գարմանել, զգեստները բանարով կը նշմարեն փոքրիկ վէրք մը, որմէ հազիւ 2—3 կաթիլ արիւն հոսած էր միայն։ Այս միջոցին Կայսրուհին կը սմափիթ՝ «ի՞նչ կայ, ի՞նչ է եղածը, կը հարցընէ։ Ասոնք իւր վերջին խօսքերն եղան, նորին կը մարի, վեճակը ծանրանալով՝ նաւը որ արդէն իսկ ճամբայ եղած էր՝ կը դարձուի, Կայսրուհին պատգամակով հիւրանոցը կը փոխադրուի, ուր թէեւ երկու քժիշին ամէն միջոց ի գործ կը դնեն զինքը մահուան ձեռքէն Շողապելու, սակայն ի զուր,

ժամը ծիշա Յին կ'աւանդէ իւր վլէ հանձն հոգին՝ առանց ցաւ մեջ զգացած բլարու, առանց իսկ իմանալու որ գտածանութեան մը դո՞չ է եղած: — Աւելրոդ է ըսել մէկ չափագործ՝ Լուիսի Լուքէնի անուն անդգամ՝ անշխանական մը՝ կը բրնուի եւ արդարութեան ձեռքը կը մասնուի:

Թաղումը: Անթիւ անհաման էին Կայսրու հւցյն այս եղեռական մահուան առմիւ զրկուած ցաւակցութեան հեռագրելն ու նամակնելը. նյունպէս անհամար էին թէ յԱւասրիա-Հունգարիա եւ թէ զինաւորաբար Հելուետիա՝ ժողովրդեան ցուցցած ցաւակցութեան յայտարարութիւնները: — Վեհ. Կայսեր առանձին հաւանութեամբ՝ Ժնևու կոմ Քիւֆշտայն դեսպանին եւ այլց ներկայութեամբ տեղի ունեցաւ մարմնոյն քննութիւնը (աւորսի), որմէ ետքը կրկնապատիկ դադարոյ՝ արդունի առանձնական երկաթուալով Աւասրիա փոխադրուեցաւ մարմին: Երբ մարմին Աւասրիոյ հողը մտաւ՝ սահմանագլուխ մինչեւ Վիեննա՝ իւրաքանչեր անցած տեղոյն դիւզ կամ՝ քաղաք, բոլոր եկեղեցւաց զանգակներն հնչեցընիւրով կը բարեւուէր: Այսպէս հասաւ մարմինն ի Վիեննա ուր կայսերական պալատան մտտուան մէջ ի տես զրուեցաւ ժողովրդեան երկու օր Պասիներուն թիւը քանի մը հազարը կ'անցնէր, թաղման հանդիսութիւններն իրապէս կայսրու հւոյ մը վայել էին: Իւրաքանչեր պիտութեանց առանձին պատգամանուրներ կամ զննէ անոնց դեսպանն ներկայ էին, բայց ի մէջ այլց անձամբ գալ համած էին Գերմանիոյ կայսրը, Սաքսոնիայի թագաւորը, Ռուսիոյ Ալեքսանդ Տերուանի Մեծ-իշխանն, Ռուսիոյ դահմատառնողը, Պոլիկարփոյ իշխանը, եւն եւն: Եկեղեցական պարողութիւններէն վերջ՝ որ տեղի ունեցան Աւգուստինեանց եւ կնդղաւոր Հարց (Capucins) եկեղեցեաց մէջ եւ զորս կատարեց Մայրաքաղաքին Կարտո. Արքեպ. Գեր. Անտոն Գրուշա: մարմինը զետեղուեցաւ այս վերջնոց եկեղեցւոյն մէջ, ուր է կայսերական տան գերեզմանոցը: Մեծ էր Վեհ. Կայսեր կրած ցաւը, ասկայն նյշնափ մեծ էր եւ մատուցուած սպեղամինն, միիթարութիւնը: Վիեննացւոց հաւատարմութիւնն, առ կայսերական տունն համակրութիւնն — որ գարերէ ի վեր առակ եղած են — եւ կայսրու հւոյս մահուան առթիւ ասոնց ցուցացութեան զգածութիւնն եւն. էին այն սպեղամինն, որ Վեհ. Կայսեր վշառհապ պատին քիւ մը սփոփանք ու միիթարութիւն պատճառեց, ինչպէս անձամբ ալ հաստատեց երբ քաղաքին Վարչութեան անդամներն՝ Պր. Լուէգէնն եւ իւր երկու փոխանորդներն Վեհ. Կայսեր մատուցին քաղաքին ցաւակցութիւնն եւ զինաւորաբար նորին Վեհհափառութեան “առ իմ ժողովուրդու ուղրուած յայտարարութեամբն, յորում ի մէջ այլց այլց “իմ սփոփանք ուղրուած յայտարարութեամբն, յորում ի մէջ այլց այլ սփոփուցոց ձայնը, կըսէ, իրբեւ բաղասամն սիրտս կը թափանցէ Պատական եմ Աստուծոյ շնորհակալ ըլլալ, կըսէ ուրիշ տեղ, ինձի մնացած մեծ բարեցն համար, • Մէկնուառուաց ոիրոյն ու հաստատարացնեննեանն համար, որ զիս եւ իմիններս այս վշտաց պահուու կը շնչապատեն Բալոր սրասանց շնորհակալ եմ ամէնուն այս անձնանուէր ցաւակցութեան նոր զրաւականին համար Զոս մենք ալ մեր տկար ձայնը միլոնաւոր բերաններէ եղած սա աղաղակին հետ միացըներով կը գոչենք “Աստուծած պահէ մեր խնամու Կայսրը, եւ անոր վշտացեալ սիրտը միսիթարէ:” Նորին Վեհհափառութիւնն՝ իւր խնամակաթ Ամուսնոյն յիշատակն յաւերժացնելու դիտամամբ՝ հաստատեց առանձին պատու կարգ մը՝ որ պիտի շնորհուի միայն կանանց, օրիորդաց, որ ըստ կոչման՝ կրօնական ու մարդասիրական շշանին մէջ մասնաւոր արդիւնք մը վաստրկած են: Առաջին պատուց մեծ խաչն շնորհէց նորին Վեհհափառութիւնն Սապարայ կոմու հւոյն, պալատական Տիկնոջ, որ հանգուցեալ Կայսրու հւոյն վերջին վայրիւանները սփոփած էր: